

ՀՄԱՅԵԱԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԴԻՊՔԵՐԸ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՈՒՄ

(1914 — 1918)

— *

(Վերջին մաս)

Երեւան, 1919 Մարտ 27

Այսօր, վերջապէս, Հնարաւորութիւն կունենամ շարունակելու յուշատերս : Անցեալ տարի այս օրերը նահանջի ճամբան էի, իդգերի շուրջ, յողնատանջ եւ ցաւազինօրէն խռովայոյզ : Մէկ տարի անցած է տարապութեան մը մէջ, ոճքային դատարկութիւն մը, զոր հոգիիս մէջ լեցուցին ուրիշները, իմ կամքիս հակառակ զիս թիֆլիս եւ ապա Հիւսիս . Կովկաս ճամբորգելու պարտագրելով : Ամբողջ տարի մը ես հոգեկան ծանր դալարումներ եմ ունեցած, բայց ես սիրով կրկրեմ ամէն փորձութիւն, միայն թէ լնկերներս չդաւաճանեն լնկերական բարոյականութեան : Ետեւէս խօսողներ շատ են եղած, զիս դժամաշորթութեան մէջ բամբասողներ ալ չեն պակսած . ասիկա է ահա որ չեմ իրնար տանիլ, որ հոգիս կը ճզմէ ու կայլավոխէ : Ա՛խ, եթէ սուր մը ըլլար եւ ուզածս պարագային ջարգէր բոլոր կեզտոտ դըլուիները եւ փշածածկ գլուխները կտրէր, եթէ ըլլար բարոյականութեան աստեած մը որ իշխել կարողանար գէթ անոնց վրա, որոնք այսօր երեսիս կը խնդան, մինչ երէկ իմ բացակայութեան թունաւոր օձի գեր են կատարած լիմ հանդէպ :

Այսօր Պոլիս նամակ գրեցի Արամին և Գալուստին *): Ինչքա՞ն կը սիրեմ զիրենք ու անոնք որ Պոլիսն են . ինծի կը թւի թէ անոնք մաքուր եւ անաղարտ են մնացեր, հեռու ներկայ այլանդակութիւններէ, որոնցմէ պիտի խոյս տամ ես : Զեմ ուզեր կուլ երթալ անբարոյականութեան : Կուղեմ որ հոգիիս մէջ միշտ վառ մնան Սարգիսներու, Արամներու, Վառամեաններու վառած ջահերը :

Որոշած եմ հեռանալ սա վանեցիական շրջանէն, որ կը քամէ զիս : Անոնք ընդունակ են պաշտելու միայն ան, որու ծագումը եւ պատմութիւնը անծանօթ է իրենց :

*) Արամ Սամբաստեան եւ Գալուստ Էյնարեան :

— Օրս գացի Հայաստանի կ. կ.-ի ժողովին։ Թէֆլիսի կ. կոմիտէն բողոքած էր Պարլամենտի վրա Բարականի դլխաւորութեամբ կատարւած բռնութեան զէմ։ Քւէարկութեան պարագային Եփրեմը (կ. կ.-ի նախագահ) յայտնեց ժողովին որ ես պատահարար ներկայ կը գտնւիմ։ Ես պատասխանեցի որ երկրի կ. կ.-ի կողմէ եկած եմ։ յմտոյ ըսին որ, այս՝ երկրի կ. կոմիտէն իրաւունք ունի մէկ ներկայացուցիչ զրկելու։ Ուրիշ անդամ նոյն ժողովին երբ հարց տվի, թէ ո՞րն է Դաշնակցութեան ղեկավար մարմինը, ըսին որ երկու կ. կ.-եր և Բիւրօներու անդամներ։

29 Մարտ.— Օրս ստացանք երկու վութ մէլան, որ «Աշխատանք»-ը վերսկսինք։ Նորէն իմ հին ու նորիրական գործին դլուխը կու գամ։ 1917-ի աշնան թողի երեւանն ու «Աշխատանք»-ը, Վան մեկնելով։ Այնուհետեւ Բարունակը եկաւ ու շարունակեց Վասպուրականի երեւասարդութեան օրգանը, սակայն անիկա՝ իմ թանկագին ու աննըման ընկերը՝ այլեւս չկայ։

Ան որ համակ կեանք էր ու գաղափար, որուն հետ դպրոցական սեղանէն կեանքին ու տառապանքին նորիւեցանք՝ չկայ այլեւս։ Արցունքներ աւելորդ են, գործը պէտք է շարունակենք անհահանջ եւ անդադար։ Թէեւ անհուն պահանջ ունիմ մի անդամ ընդմիշտ պատմու սա վանեցիական շրջանէն, ուր ես, հակառակ իմ հասարակական անկեղծութեան, հալածւեր եմ միշտ, բայց բնաւ գնահատւեր, ուր ընկերը իմ սրտին խորերը եւ հոգիիս ծալքերը թափանցող ընկերը զրեթէ չունիմ, բայց եւ այնպէս, կարծես, անլուծելի կապով մը միացած եմ ու չեմ կարող բաժնւիլ։

— Մալխասը եկեր է ու զիս իր հետ կը քաշէ ամէն տեղ։ Կը սիրեմ զինքը, իր անկեղծ եւ պարզ բնաւորութիւնը եւ իր մտերմիկ վերաբերմունքը։ Ուրիշներու կարծիքը նշանակութիւն չունի մօտս, ես կը գնահատեմ զինքը։ — Կէս օրին ներկայ եղայ զաշնակցական Փրակցիայի ժողովին։ Բնկ. Ս. Թորոսեան՝ Խնամատարական նախարար՝ զեկուցում տւաւ իր պաշտօնեաներու կրճատման մասին։ Եղբակացութիւնս այն եղաւ, որ անիկա թուրքահայի խնդիր դրած չէ երբեք, այլ թերութիւն մը եթէ կայ՝ անցեալի սիստեմին մէջն է։ Խօսք տւաւ որ երկրի կ. կ.-ի ներկայացուցած ընկերներուն սիրով տեղ եւ պաշտօն պիտի տայ։

— Երէկ երեկոյ քաղաքիս մէջ հրացանաձգութիւն մըն էր որ սկըսաւ։ վէճի մը հետեւանքով սպանւած են երեք հոգի։

31 Մարտ.— Արտաշէս Միրզոյեան եւ Մուրատ (մշեցի) սարսա-

փելի բաներ պատմեցին իդգիրի սովեալներու կեանքէն : Սովեալներու խումբ մը կը մորթէ ձի մը՝ ուտելու համար : Անսնցմէ մէկը անմիջապէս կը պատուէ ձիու փորը եւ կը հանէ սեւ թոքը ու կը լափէ : Քանի մը վայրկեան ետքը կը մեռնի . դիակը կը մնայ ձիու րզկուած դիակին քով ամբողջ մէկ օր՝ ցորեկ ու գիշեր . վերցնող չըլլար . յաջորդ առաւօտ կը տեսնել որ շուն մը սկսեր է մարդու դիակը ուտել . Արտաշէս զայրոյթէն կըսպաննէ շունը ու դիակը մարդուն կը վերցնեն , շանը հոն թողլով : Իրիկւան սովեալներու ուրիշ խումբ մը կը լեցուի շան դիակին վրա ու կը լափէ զայն : Ինչ խօսք , որ մինչ այդ ձիու դիակն հետք իսկ չի մնար , բացի սմբակներէն :

Պատմեցին նաև որ սովեալներու զլիսաւոր անունզը կը կազմեն կենդանեաց կաշին զուրի մէջ ձգելով լաւ մը կը կակզեցնեն , ապա քերթելով վրայի մաղերը , կտոր կտոր ընելով կը դնեն զուրի մէջ ու լաւ մը եռացնելէ ու եփելէ ետք կուտեն :

Պատահած են դէպքեր , երբ սովեալը զացեր է եւ թաղւած մեռելի դիակը գերեզմանէն հանած ու կերած է : Սովեալները կիյնան շուներու եւ կատուներու ետեւէն , զանոնք որսալու . կատուի միոր դնահատած է անոնցմէ :

— Երէկ եւ առջի գիշեր 6 - 7 սպանութիւններ տեղի ունեցան . հըրաձգութիւն գրեթէ միշտ կայ ու կայ . զողութիւններ նոյնպէս չեն պակսիր :

— Օրս Տիգրան^{*}) դիր մը ուզգեց գործադիր մարմնին , կառավարութեան կողմէ յայտարարւած զօրակոչի առթիւ , առաջարկելով որ՝ գործադիրը միջոցներ ձեռք առնէ թուրքահայերէն առանձին զօրամաս կազմելու համար , նկատի ունենալով շարք մը հիմնական պատճառներու հետ նաև ներդաղթի խնդիրը :

(Առանձին թերթիկի վրա եւ անթւակիր զրի են առնեած հետեւալ տողերը , որոնք բուում է թէ շարունակութիւնը պէսի է լինեն յուշատերի : ԽՄԲ .)

Այսօր տեսակցութիւն մը ունեցայ Ռուբէնի հետ , յետոյ գնացի վրացեանի մօտ , որ նոր է վերադարձեր թիֆլիսէն : Խոսկանք երկար «Աշխատանք»-ի մասին , ու նաև արեւմտահայոց մասնակցութեան պետական գործերուն , ինչպէս եւ հայացման շուրջ : Վրացեան հարցուց՝ ո՞ւր էք , ի՞նչ կընէք , ի՞նչո՞վ էք զբաղած , ի՞նչո՞ւ մէջ տեղը չկաք : Անարդար կը զտնէ գանգատները . զործ ընել ուզողի հա-

^{*}) Գնդ . 8 . Բաղդասարեան :

մար ասպարեզը բաց է, ո՞վ է արդիւողը. գործ ընող չկայ, միայն դիւք ու պաշտօն կը վնասեն . . .

Իրաւունք ունի. ո՞ւր է արեւմտահայ մտաւորականութիւնը. մեծերը գացին — տեղերը պարապ մնաց : Եղածներն ալ ախտաւոր հոգերանութեամբ վարակւած են, կը բամբասեն ու զիրար կուտեն : Ա՛խ, ո՞ւր էք Վռամեաններ . . .

Հոգիս խորունկ ցաւ կը զգայ . . . Բայց, ո՞չ, պէտք է տոկալ, պէտք է պայքարիլ, պէտք է դործել : Այնքա՞ն դործ կայ — չէ՞ պէտութիւն պէտք է ստեղծենք . . . :

(Վերջ)

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ .— Այս հատւածով վեարջանում է Հմ . Մանուկեանի յուշատետրը : Վասպուրականի դեվքերի մասին աւելի հետք տալու նպատակով՝ մենի հետզիեսէ կը հրատարակենի եւ գնդ . Տ . Բաղդասարեանի յուշատետրը, որ նա պահել է օրը օրին : Խոկ հիմա, իբր յաւելւած Հ . Մանուկեանի յուշերի, կը տանի Արամի հետեւեալ նամակը՝ գրւած Երեւանից 1918 թ . գարնան փոքրուկայոյզ օրերին :

1918 թ ., Մարտ 6
Երևան

Վանի ընկերներին .

Սիլելի՛ք : Զեղանից բազմաթիւ նամակներ եմ ստացել եւ ոչ մէկին կարծեմ հնարաւոր չեղաւ պատասխաննել : Լրագիրներից կիմանանք վերջին անցուղաբձը : Ես ուզում եմ միայն ստեղծւած կացութեան մասին մի քանի գործնական թելագրութիւններ անել ձեզ :

1 .— Լրագիրներից եւ նամակներից կը տեսնէք, որ Կովկասը առհարեկւած եւ խուճապի է մատնւած . սրա պատճառը փնտրելու էք ոչ թէ թշնամու գերազանց ուժերի մէջ, այլ մեր ներքին կացութեան . զօրքը անբարոյականացել է . տուն փախչելու փսիխովը հասել է ծայրայեղութեան . սրա զէմ վերջերս միջոցների դիմեցինք՝ կիրարկւով մահւան պատիժը, եւ աջ - ձախ սկսել ենք զարնել . առաջին տապաւրութիւնը լաւ է : Այս լքուածութիւնը մեծապէս աղղեց Փրոնտների վրա . հրաման են տւել ետ քաշւել . երեւի, նոյնը կանեն եւ ձեզ :

Քաջ ծանօթ լինելով թիւրքերի վիճակին՝ կարծում եմ, որ դուք այժմ ինձանից լաւ գիտէք այդ . պէտք է տեղի չտալ, գէթ պաշտպանել Ալաշկերտ - Վան տէրիսորիան, թիկունքը լաւ ամրացնելու պաշմանով :

Այժմ մեղաւորներ որոնելու ետեւից չընկնենք. այսքանը միայն խմացէք, որ այստեղ մի չնչին փոքրամասնութիւն դարձեալ հերոսական ճիգեր է անում, որ ո եւ է կերպով նոր ուժեր հասցնենք ճակատ։ Ես անձամբ հաւատացած եմ, որ այդ մեզ կը յաջողի, միայն թէ դուք դիմացէք։

2.- Վանի պրիգաղային ճեր հրահանգին համաձայն թոյլ չուի, որ շատ մարդ վերցնի. մօտ 1500 գչնք եւ 4000 կոմպլէկտ հագուստ ունենք պատրաստ ձեղ համար։ Ես կարող եմ հասցնել մինչեւ իգդիր. աշխատեցէք այնտեղ բեռներով եւ ո եւ է կերպ ներս քաշել։

Ալաշկերտի Ղարաբիլիսէն փամփուշտ կայ մոսինի, աշխատեցէք այնտեղից էլ ոդտւել։ Այնտեղ մօտ մէկ միլիոն պատրաստի փամփուշտ կայ ճեղ համար։

Խիստ եղէք դասալիքների եւ դաւաճանների վերաբերմամբ։

Վանի պրիգաղայի պետը մի լաւ մարդ եւ հրաշալի ու փորձառու պոլկովնիկ է, ներկայացւած է զեներալութեան, կամ դէպքերի պատճառով չի ստացել, շատ պիտի սիրէք, Հոգով հայ է եւ տղամարդ. ինքն էլ զարաբաղցի է իսկական տիպով^{*)})։ Շուտով կը պատրաստենք եւ թնդանօթաձիգներ. արգէն հեռագիրներ ունենք, որ սպաներ են դալիս, այնպէս որ դրանց հետ ոռուսահայեր կը զնենք եւ կուզարկենք անմիջապէս ճեղ։

3.- Իմ կարծիքով Ե. պուլկի աւելովդ գչնքեր եւ ինչքեր ճեղ թողնելով, վերցնելով եւ լաւ սպաներին՝ միւսներին պիտի թողնել, որ ուղ լինին. այդպէս էլ ես պիտի աշխատեմ այստեղ։

4.- Դրամի համար ամէն կերպ աշխատեցինք, որ մի զումար հասցնենք. այդտեղից փոլիցտ քաշեցէք՝ հսու վճարենք ընտանիքներին։

5.- Շուտով ներկայացրէք ճեր զինւորների ընտանիքների անդամների թիւը զինւորների իրենց անունների հետ, որ ամսականներ կապենք. երեւի զիտէք, որ տունը մնացող մարդագլուխ, մեծ ու փոքր, աղքատ կամ հարուստ սոտանալու է ամսական 20 բուրլի։

6.- Սուրհանդակներ հանեցէք մինչեւ Երեւան. ուրիշ կերպ լուր առնել կամ տալ անհնարին է։

7.- Կովկասը մեծ ճղնաժամ է ապրում. հայ - թիւրքական ո'չ թէ ընդհարում, այլ պատերազմ է սկսել. Վրաստանը մեզ էլ, իրեն էլ խայտառակեց. սկզբից հակառակելով մորիլիզացիային՝ հիմա խուճապով սկսել են զինւոր հաւաքել։

^{*)} Խօսքը Դամիել քէզ Փիրումիամի մաին է։

Նահանդ նահանդի հետ կատ չունի. մի ամիս է Թիֆլիսից լրացիր կամ վոստա չենք ստանցում :

Բազւում եւ Շուշու կողմերը զրութիւնը ծանր է. դեռ ընդհարումներ չկան, բայց օրէ օր սպասում են. մերոնք լաւ կազմակերպւած են :

Պոլկեր կան Շուշի, Գանձակ, Նուխի, Բազու եւ այլն :

Եւրոպական բեմից լուր չունենք: Անդլիացիք, ըստ երեսյթին, երուսաղէմի կողմերը յաղթանակներ են տարել:

Գերմանացին, ըստ լուրերի, դրաւել է Օդէսա, Կիէվ, Խարկով, Մոսկա, Պետրոգրադ եւ այլն :

Հիւսիսային Կովկասից հաց չենք ստանում. զօրքը պահում ենք ազգային միջոցներով: Երեւան քաղաքը տւել է մէկ միլիոն բուբլի: Հացի գինը խալվարը (30 փութ) 1500 լուրլի է. սկսել են բրինձի եւ ցորենի խառն հաց թխել զօրքի եւ ժողովրդի համար:

Թալան, գոզութիւն եւ սպանութիւններ աջ ու ձախ լցւած են:

Եկողները աւելի լաւ են պատմում ձեր շրջանի մասին, այնպէս որ մենք նախանձում ենք ձեզ:

Լեռնին ասացէք, որ 500 լուրլին ուղարկել եմ, եւ այլն:

Շատ եւ շատ բարեւներով

ԱՐԱՐ

